

փոխադրել իր բանակը: Յաւելունք ասոր վրայ նպաստաւոր պարագայ մը եւս, որ այս ճամբով Լուկուլլոս օր մը խնայած կ'ըլլար, ինչու որ այս ճամբան Գիարբեկրի վրայով անցնող ճամբէն 25 քիլոմետր աւելի կարճ է:

Ուեէ պատճառ մը չկայ չընդունելու, որ Լուկուլլոս Գէվէգէշիդ-սուի գետախառնունքէն քիչ մը վարով անցած ըլլայ Տիգրիսը, եւ այսպէս բուն Հայաստանի սահմանը մտած: Լուկուլլոս նպատակ չունէր սակայն, Հայաստան կոխած վայրկենին, անմիջապէս Տիգրանի վրայ յարձակելու: Այդպիսի անխորհուրդ ծրագիր մը, շատ հաւանական էր որ, իրեն համար՝ Հայաստանի հողին վրայ, տագնապալի կացութիւն մը ստեղծէր: Նա կ'ուզէր — ինչպէս Մուրենա, որ հայ զօրաշարժին վերջապահ գունդերը միայն կը զարնէր — իյնալ թշնամւոյն վրայ այն տեղ՝ ուր ան բանակած նստած էր, այս է՝ Տիգրանակերտի առջեւ: Այս պարագային սակայն պէտք էր Լուկուլլոս դարձեալ անգամ մը եւս Տիգրիսէ անցնիլ, եւ այն՝ շատ դժուարանցանելի տեղէ մը: Այս անցքին, ինչպէս նաեւ թիկունքէն թշնամւոյն վրայ իյնալու ծրագրի մը մասին մեր աղբիւրները կը լռեն: Հնար է սակայն ենթադրել որ Տիգրան եւս այդ միեւնոյն դժուարագնաց ու վտանգալից անցքն իւր զօրաց խնայել ուզելով՝ օրոշած ըլլայ գետին աջ եզերքին վրայ թշնամւոյն սպասել, եւ անցքին բոլոր ճամբաները զգուշութեամբ պահպանել: Այսպէսով Լուկուլլոսի բոլոր զինուորական հնարագիտութիւնը, ինչպէս կը խորհրդածէ Մոմսէն¹, այնպիսի դժուարութիւններով ու բախտի պատահարներով լի պիտի ըլլար, որ իրեն նման փորձ զօրավար մը բնականաբար պիտի չուզէր իւր անձը վտանգի, եւ իւր զօրքը կրկին անգամ գետն անցնելու տաժանելի աշխատութեան մը ենթարկած ըլլալ: Եւ որովհետեւ, ինչպէս յետոյ պիտի տեսնենք, այս արշաւանքին գլխաւոր նպատակն ոչ այլ ինչ էր, եթէ ոչ՝ Տիգրանի մեծափարթամ ոստանը պաշարելով զինքը Հռոմայեցւոց դէմ ճակատելու հրապուրել, ապա ուրեմն պէտք չունէր բնաւ Լուկուլլոս Տիգրիսն անցնիլ, եթէ Տիգրանակերտ աջակողմեան եզերքը հաստատուած ըլլար:

Եթէ Լուկուլլոս այս ճամբուն հետեւած է, որ Եփրատէ սկսեալ մինչեւ Տիգրիս մերձաւորապէս 150 քիլոմետր երկայնութիւն ունի, կարող էր արագախաղաց գնացքով, եւ օրական, միջին հաշուով 25 քիլոմետր միայն քալելով՝ Եփրատն

անցնելէ շարժ մը ետքը հանգիստ Տիգրիսի ձախ եզերքը հասնիլ, եւ նոյն ատենուան տեղեկատու սպասարկութեան անկողմ ու անկերպարան վիճակին շնորհիւ զՏիգրան բոլորովին յանկարծակի բերել, ինչպէս որ ալ պատահեցաւ: Բայց այլ եւս ուշ էր, եւ զօրաւոր բանակ մը միայն կարող էր Հռոմայեցիները մայրաքաղաքին պարիսպներուն առջեւէն հեռացընել: Այսպիսի բանակ մը սակայն կը պակսէր Տիգրանի նոյն վայրկենին:

(Շարունակելի:)

Հ. Գ. ԳԱՐԱՆՓՈՒԵԱՆ



ԿՍՄՍՈՐԱԿԱՆ Է. ԳՐՈՐՈՆ

ա) Սերսէհ Բ.:

Է. դարը ամբողջապէս ղեղուած է պարսկական-յունական եւ ապա արաբական պատերազմներով: Մեծ պետութիւններուն դարաւոր նախանձանդրութեան եւ թշնամութեան նոր եւ ուժեղ կենդանացումին ուղղակի կամ անուղղակի պատճառն էր Հայաստան, եւ ամէն պարագայի տակ Հայաստան աւելի կը զգար երկակողմանի հարուածներուն ուժգնութիւնը եւ բանակներուն պատճառած աւերը: Պատերազմական այս գործառնութիւններով մասնաւորապէս կը կրէին կամսարականները եւ անոնց երկիրները, որովհետեւ եթէ նոյն իսկ ենթադրենք, որ իբր սոսմ անտարբեր աչք դիտէին պարսկական-բիւզանդական կռիւնները, սակայն կենդրոնական դիրք ունենալով շատ անգամ արիւնալից ընդհարումներու ահամայ սպարէզ կը դառնային: Միթէ հաւանական է, որ կամսարականք չէզոքականատեսներ եղած ըլլան այն ատեն, երբ Մօրիկի սպանութենէ վերջ (604) խոսրով Բ. իր բարերարին վրէժն առնելու պատրուակով պատերազմ կը հռչակէր Փոկասի դէմ եւ ասպատակ սփռելով Շիրակի մէջ ճակատ եւ ճակատի վրայ կը շահէր: 591ին խոսրով իր հողերուն մեծ մասը ի շնորհակալութիւն յանձնած էր Մօրիկի, որով նաեւ Շիրակ ու Արշարունիք բիւզանդական հովանւոյն տակ մտած էին իրապէս (Սեբ. 33, 45. Հիւրշմ. Ազգ. Մտ. Ծ. Գ. 43—

¹ Hermes IX կամ Ges. Schriften, Bd. IV. S. 330.

45): Կամսարականք շատ պատճառներ ունէին Պարսից դէմ դժգոհելու: 572ի յիշատակը վառ էր տակաւին: Ուստի ուրախութեամբ պիտի ողջունէին տէրերու բարեբաստիկ փոփոխութիւնը եւ բիւզանդական գերիշխանութիւնը, որուն կը փարէին այլեւս եւ կը մնային անքակ, նոյն իսկ երբ քաղաքական աղերսները վերստին կը փոխուէին եւ իրենց գաւառները պարսկական կամ արաբական լուծի տակ կը մանէին: Եթէ Ե. դարուն Կամսարականաց գէպի Բիւզանդիոն տածած զգաճումներու մասին վարանելու տեղիք կայ, ամէն տարակոյտ կը փարատին 572 եւ 592 թուականները: Զ. դարուն Բիւզանդիոնի շահերն օտար ճակատներու մէջ պաշտպանող Կամսարականներն արդէն մատնցոյց են, թէ որ կողմ կը միտէր սոհմին համակրանքը: 571ին կ'ընդգրկեն անոնք բիւզանդական գերիշխանութիւնը նաեւ իրենց հողերուն վրայ: Բնական չէ՞ մտածել, որ բիւզանդական բանակներուն հետ կողք կողքի մաքառէին Պարսից դէմ, երբ ասոնք Շիրակը վերագրաւելով՝ կը դիմէին դէպի Կարին՝ բարձր Հայոց բիւզանդական այդ ամրոցը: Մինչ խոսքով անձամբ կը վաւերէր իր բանակը Գարայի, Եդեսիայի դէմ, մասուր իր բանակ մըն ալ կը գումարուէր (607) «ի կողմանս Հայոց» Գատոյեան զօրագլխի հրամանատարութեան տակ: Թունական զօրքը ճակատ կը կազմէր «ի գաշտն Շիրակ եւ ի գիւղն որ կոչի Շիրակուան»: Սակայն «իբր զնոյանալ արծուոյ» յաղթական յառաջացող պարսիկ բանակին առջեւ կը ստիպուի յոյն բանակը տեղափոխ ըլլալ «Կայնկոյս գետոյն» ի գաշտն որ կոչի Ականից» Պարսիկներէ հալածուած: Ամբողջ գաւառը վտանգի եւ տագնապի մէջ է, բնակչութիւնը կը Լքէ իր բնակութիւնները եւ կ'ամրանայ «ի բերդն Երգինայի»: Գետիկ գիւղի մօտ տեղի կ'ունենայ վճռական բախում մը: Թէեւ Երգինայի Հայերէն բազմութիւն «մանկուոյ գերանգաւք եւ սրիանաւք անկան ի վերջոյ» Պարսից, անսպաս օգնութիւն մը հասցնելով Թունաց եւ իրենց հայրենակիցներուն, եւ «գործեցին մեծ աւճիր վնասուց, թողին վերաւորս եւ առեալ զառ եւ զաւար եւ զկապուտ՝ գնացին ի բերդն իւրեանց» — սակայն եւ այնպէս յունական բանակը խուճապի կը մատնուէր, շատերը կը սպաննուէին եւ «սակաւք մնացեալք փախստեայս գնացին»: Երգինայի Շիրակացիները կ'ընդունին իրենց պատիժը. Պարսիկք «իբրեւ տեսին զեղեալ Հարութիւնն. համագունդ արշաւեալ ի բերդն առեալ զնա, զբազուս սրով սատակեցին, եւ բազումք

գահաւէժ լինէին յահէ անտի, եւ կէսքն ելեալ ի դուռն՝ որ բանայր ի կողմն գետոյն՝ փախստական գնային, եւ զայլն ամենայն ի գերութիւն վարեցին: Եւ գերեցան յաւուր յայնմիկ ի բերդէն յայնմանէ գնիղը լզ: Եւ զամենայն նոյնպէս ի գերութիւն վարեցին, եւ ժողովեալ զամենայն զառ եւ զաւար գաւառին, եւ զաւրքն դարձան եւ գնացին յԱտրպատական» (Սեբ. գլ. Իբ): Թէ Կամսարականք յունական շարքերուն մէջ իրենց ժողովրդեան հետ Պարսից դէմ կը կուռէին, այդ ուրեմն ստոյգ է: Բայց չկրցան ազատիլ Պարսից լուծէն, ցորչափ որ խոսքով յաղթական էր: Հերակղէսի երեւումով բախտը կը փոխուի: Կամսարականք դարձեալ կը ստանձնեն բիւզանդական գերիշխանութիւնը, եւ իրենց հողերը Հերակղէսի կարեւոր ծառայութիւն կը մատուցանեն իբր կամուրջ. 629ին կը վերահաստատուէր 591ի սահմանագիծը: Կամսարականներու պատմութեան մէջ այնուհետեւ ծաղկման եւ բարգաւաճումի նոր շրջան կը բացուի: Հեռու ազգային երկրպագութիւններէ — ՄԺԵԺ Գնունուոյ, Գաւիթ Սահառունուոյ եւ Թէոգորոս Ռշտունուոյ ցանկութիւններէն, դաւերէն ու վտանգներէն — մինչեւ 654 անոնք կը վայելն խաղաղութիւն եւ կը նուիրուին քարուքանդ եղած հողերուն վերաշինութեան:

Տիրատենչիկ նպատակներէ ազատ ըլլալով է, որ Կամսարականք կրնային բարեկամութիւն մշակել նաեւ անոնց հետ, որոնք բացարձակ ազգապետութեան կը նկրտէին: Անոնք չունէին մրցակցութիւն ու գժտութիւն վարազտիրոցի մը, ՄԺԵԺի մը կամ Սահառունուոյ մը հետ, մանաւանդ թէ անոնց գործակցութիւնն եւ օժանդակութիւնը կը վաստկէին վերաշինութեան գործին մէջ:

Բիւզանդական գերիշխանութիւնը, որուն Կամսարականք միշտ համակիր եղած էին, հաստատուն հողի վրայ կը դրուի: Հայկական արձանագրութիւններու մէջ թուականները Բիւզանտական կայսրներու գահակալութեան տարիներով կը ճշգրտին: Երբ 652ին Կոստանդին կայսրը Կարին կը գտնուի՝ Կամսարականք — Շիրակացիք կ'ըսէ Սեբէոս, լե. 139 — ընդ առաջ կը փութան յողջոյն եւ անշուշտ իրենց քսանամեայ աշխատութեան արդիւնքները ծանուցանելու պետին:

Ո՞վ էր այս խոռովայոյզ ժամանակ Կամսարականաց տանուտէրը, եւ ո՞վ սկսաւ վերաշինութիւնը: Հայ մատենագիրներն այս շրջանէն ոչ մէկ Կամսարականի անուն կ'աւանդեն: Մեր միակ

աղբիւրներն են արձանագրութիւնները: Ասոնց համեմատ է. դարու երկրորդ քառորդին կիշխէր խաղաղասէր եւ շինարար կամարականը՝ Ներսէս (Բ.), զոր կը ձանձնայ նաեւ Ան. Շիրակացի (Հարց. Ի):

Արձանագրական հնագոյն յիշատակութիւնը Ներսէսի մասին՝ պահուած է Ալամանի Ս. Անանիա եկեղեցւոյն հիմնարկութեան արձանագրութեան մէջ՝ 637էն:

“ՔԱՄԱՆ ԵՒ ԵՒԹՆԵՄԻՈՅ ՀԵՐԱԿՂԻ ԲԱՐԵՊ[ԱՇ]Տ ԹԱԳԱՒՈՐԻ ՆԵՐՍԵՆԻ ԸՐԵԱԿԱՅ ԵՒ ԱՐՇԱՐՈՒՆԵԱՅ ՏԵ [պատուհան] ԱՌՆ ԵՒ ԹԵՈ [երկու մաքուր քարեր] ՓԵՂՈՍ [ԱՇ] ԱՐՈՒՆԵԱՅ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԵՍ ԳՐԻԳՈՐ ԵՂՈՒՍՏԻ ԵՒ ՄԱՐԿՈՍ ԻՄ ԿԻՆ ԸԻՆԵՑԱՔ ՉՍՈՒՐԻ ԵԿ [պատուհան] ԵԿԵՂԵՑԻՍ ՎԱՍՆ ՄԵՐ ՀՈԳՐՈՑ:”

Տես՝ Զալլախանց, ճ. Ի Մ. Հ. 52. Շահխաթունեանց, 591. Ալիշան, Շիր. 125. Գէորգեան, Տեղ. Շիր. 95—96. Սարգիսեան, 194. Կոստանեան, 1. Орбели, Надпись 637 г. о построении аламанскаго церкви св. Ананіи, Хр. Вост. 1913, 131—132, տխտ. VI—VII. Սարգիսեան, Հայկ. ճարտ. Ա. 36—37:

Արձանագրութեան թէ գիրը եւ թէ լեզուն անկասկած է, այս պատճառաւ այնպէս կը թուի, թէ Հերակղի 27. տարին եղած ըլլայ նաեւ Ներսէսի եւ Թէոփիլոսի 27. տարին: Սակայն արձանագրութեանց մէջ տանուտէրի իշխանութեան տարիները թուարկութեան հիմնէն առնուած երբեք, այլ միայն ընդհանուր յիշատակութիւն կ'ըլլայ՝ օ. հ. “ի տանուտէրութեան”, “յեպիսկոպոսութեան”, ինչպէս ունի Մրենի արձանագրութիւնը, եւ որուն նմանը հոս ալ կ'ենթադրէ կամ կ'ուղէ լրացնել Սարգիսեանց: Օրբելիի համեմատ սկզբնաբար լիակատար յիշատակարանի մը համառօտութիւնը փորագրուած է Ս. Անանիայի որմին վրայ, մինչ Սարգիսեանի որմին լուծում մը բաղձալի կը գտնէ առանց զայն ձեւաորել կարենալու:

Արձանագրութեան համեմատ եկեղեցւոյն հիմնադիրն է Գրիգոր, որուն հարստութիւնը կամ թերեւս աւելի՝ քաղաքական դիրքը զինքը “եղուսոր” = illustris մակդիրով օժտած է (Ալիշան, անդ): Շինութիւնը կատարուած է 637ին, ուրեմն 637ին Ներսէս էր ապահովապէս Տէր Շիրակայ եւ Արշարունեաց:

Ե՛րբ գնելու է սկիզբը Ներսէսի իշխանութեան: Ալամանի արձանագրութիւնը լոյս չի

սփռեր այս խնդրոյն վրայ, որովհետեւ, ինչպէս ըստ անձիշտ շարագասութեամբ միայն Հերակղի Իէ. տարին եղած է նաեւ Ներսէսի Իէ. տարին, իբր թէ Ներսէս 610ին սկսած ըլլայ իր տանուտիրական իշխանութիւնը: Ի՞մ կարծիքով ընդ մէջ 629ի եւ ամէնէն՝ շ. 635/637ի գնելու է Ներսէսի իշխանութեան սկիզբը: Այս կարծիքս իբր հիմ կը ծառայէ ինձ Բագարանի արձանագրութիւնը:

Ծանօթ է, որ արձանագրութիւնս նախ հրատարակած է Մառ (Имя Бут или Буд в арм. надписи VII. го по Р. X. ЗВО. հար. VII. 322), ապա՝ Օրբելի (Хр. Вост. II, 126—130, տխտ. V) եւ վերջապէս Սարգիսեանի (Հայկ. ճարտ. Ա. 33):

Չափազանց փճացած, թերի եւ խառնաշփոթ, եկեղեցին գօտեձեւ պատող այս արձանագրութեան մեզի հայող մասն է հետեւեալը:

Արեւմտեան կողմ. “Երևուողն են յորորոր ամի խորանայ արքայի, կը հիմնարկէ եկեղեցիս Բուռտ, եւ անոր մահէն ետք Աննա ամուսինը կ'աւարտէ զայն՝

Արեւելեան կողակ. “... ի Մալոնդաւանոթեան վարագոտիոցի Հայոց Աւստի Յառնանդեան Տիրոթեան վահանայ ի Հոգարարանոթե...”

Հիւսիսային կողակ. “Յրկան Որդուն Եստերկայ կամարականի Ալամանայ Գրիգորի վահանդացոյ դասերք Աննա, եւ Որդեակք Գոռական Հրակաստ եւ Տիրոթեան Դիթոյ Մակակի Ռակասի Ծոռան յիշեցի ամ եւ որորմեցի...”

Նպատակ չունիմ ինձի չհայող վիճելի կետերու միջամուտ ըլլալ: Զմեզ հետաքրքրողն է նախ սա որ խորովի գահակալութիւնը հիմ առնուած է թուարկութեան: Մեկնութիւնը պարզ է. 629ի խաղաղութեամբ միայն Բիւզանդիոն իր տէրութիւնը կը տարածէր մինչեւ 591ի սահմանագիծը: Ուստի 629է յառաջ Շիրակ եւ Արշարունիք պարսկական էին եւ հետեւաբար բնական էր, որ 629է յառաջ փորագրուած արձանագրութեան մէջ տեղ գտնէր երկրին վեհապետին խորովի գահակալութիւնը, եւ որ՝ 629է ետք միայն զայն կրնար Հերակղէս փոխարինել, ինչպէս որ կը տեսնենք արգեամիք՝ Ալամանի մէջ: — Հասկանալի է նաեւ Վարազտիրոցի անունը, որովհետեւ 628ին նա Պարսիկներէ ընդհանուր մարզպան կարգուած էր: Ասոնցմէ զատ անհրա-

ժեշտ էին կամարական տանուտէրին եւ եպիսկոպոսին անունները, քանի որ անոնց իշխանութեան ենթակայ հողի վրայ կը կառուցանէր Բուս իր եկեղեցին: Եւ իրապէս եպիսկոպոսին անունը սկզբնաբար կը գտնուէր ինչպէս կը ցուցնէ «Ի-հոգաբարձութեան» բառը, որուն յաջորդող յատուկ անունը եղծուած է: Հաւանօրէն թէոփիլոս էր այն ատեն Արշարունեաց եւ Շիրակայ եպիսկոպոսը (տ. ՀԱ. 1924, թիւ 1—2): Թէեւ Գալուստ Տէր Մկրտչեան «յրկան»ը կը լրացնէ «Եղբայրկան», որ իբր եպիսկոպոսի անուն ծանօթ է Եղիշէէ, սակայն կարելի չէ պնդել թէ «Հոգաբարձութեան» եւ «յրկան» բառերը կրող քարերն ուղիղ զետեղուած են: (Գալուստի դիտողութիւնը՝ Xp. Boct. 1915, էջ 315:) Ի կարգին յիշուած է նաեւ երկրին իշխանը, որուն տոհմանունը պայծառ կեցած է՝ «Եւսերկայ»: Չոր կը կանխէ յատուկ անուն մը՝ «Եւսերկայ»: Բնականաբար հոս կը սպասէինք «Ի տանուտէրութեան» բանաձեւին, իբր նմանօրինակ «Ի հորութեան» բանաձեւին, որ անհամարձակ է, որ գերարձութեան», բայց անհամարձակ չէ, որ ինկած ըլլայ արդէն ուրիշ բազմաթիւ տեղափոխութիւններ ու խառնակութիւններ պատճառող վերանորոգութեան ժամանակ: Կամարական տոհմանունը կանխող անունը՝ «Եւսերկայ» շատ խորթ կը հնչէ եւ Սորչիգովսկի կը համարի, թէ Ներսէսի հետ շփոթուած ըլլայ: Անուան խորթութիւնը բաւական պատճառ չէ անոր անհարազատութեան: Ներսէսի հետ շփոթութիւն մը անհնար է ընդունիլ, այնքան աննման են իրարու երկու անունները: «Ներսէս» նման են իրարու երկու անունները: «Ներսէս» կամարականաց ոչ միակ եւ ոչ ալ բացարձակապէս առանձնայատուկ անունն է, բայց այնքան ընտանի ու ծանօթ, որ շփոթութիւն մը գրեթէ անկարելի էր: Բայց ասոր հակառակ քարերու խառն շարքը ծանր պատճառ է տարակուսելու «Եւսերկայ» եւ «Կամարական» անուններու ազդրոսի մասին, ինչպէս նաեւ «Եւսերկայ» կանխող «որդւոյ» բառը ոչ անպայման անոր կը պատկանի: Եթէ սակայն եւ այնպէս «Եւսերկայ» անունն էր ժամանակակից կամարական Տանուտէրին՝ այն ատեն Ներսէս 629է յետոյ կը սկսի իշխել, ապա թէ ոչ է. դարու առաջին քառորդին մէջ զնելու ենք Ներսէսի իշխանութեան սկիզբը: Արդէն ըսի, որ սկզբնական ձեւին մէջ արձանագրութիւնը կը պարունակէր հաւանաբար «Ի տանուտէրութեան Շիրակայ եւ Արշարունեաց» բանաձեւը: — Լեզուական սխալներն այնքան առատ են, որ «Եւսերկայ» փխ. Եւսերկայ» իբր սեռական «Եւսերկայ» ուղղական

ձեւին՝ կարելի է անտեսել: Գալուստ Տէր Մկրտչեան (Xp. Boct. 1915, 315—316) արձանագրութեան մէջ յիշուած Սահակը, փեսայն Աննայի եւ ամուսին Շուշանայ, կամարական կը համարի: Հանձարեղ ենթագրութիւն մըն է, որ սակայն Տանուտէրութեան հարցը չի լուսաբաներ, քանի որ Սահակ կը ներկայանայ հոն լոկ իբր դեռահաս եւ հանրածանօթ որդի իշխող Տանուտէրին:

Ուրեմն Եւսերկայիս, որ աւելորդ է դիտել տալ, այլուր չի պատահիր, իբր նախորդներսէսի էր ականատես եւ մասնակից յունականպարսկական կոիւններուն 629է յառաջ: Ներսէս տանուտէրութեան կը բարձրանար երբ արդէն խաղաղութիւն կը տիրէր երկրին մէջ եւ կը նուիրուէր երկրաշէն գործունէութեան: Հայ հարուստներն անոր օրով հնարաւորութիւն կը ստանային ճարտարապետական հրաշալիքներ կանգնելու: Տեսանք արդէն Ալամանի Ս. Անանիան: Բայց Ներսէս անձամբ օրինակ կ'ըլլար շինարարութեան ընդհանրապէս եւ եկեղեցաշինութեան մասնաւորապէս:

Ներսէսիս կը վերագրեմ Մրենի հոյակապ կաթողիկէն, որուն արձանագրութեան մէջ կը հանդիպինք նաեւ անոր անուն: Հիմնարկութեան արձանագրութիւնը փորագրուած է տաճարի արեւմտեան որմի ճակատին վրայ: Գժբախտաբար թերի է ի մէջ այլոց նաեւ սկիզբը, ուր ապահովապէս թուականը կը գտնուէր: Հետեւեալն է արձանագրութիւնը:

1. ... ՈՐԴԻ ՀԵՐԱԿՂԻ ԲԱՐԵՅԱԼՊՈՂ ՊԱԳԱՌՈՐԻ Յ[ԻՇ]ԽԱՆՈՒԹԵ... [ԴԱԻԹԻ Ա]ՄԵՆԱԳՈՎ ՊԱՏՐԿԻ ԿՈՒՐԱՊԱՆԱՏԻ ԵՒ ՍՊԱՐԱ[ՊԵՏԻ ՀԱ]
2. ՈՅ ԵՒ ԱՍՈՐԻՈՅ ԵՒ ՅԵՊԻՍԿՈՊՈՍՈՒԹԵԱՆՆ ՍՐԲԱ[ՍԻՐԻ ԹԵ]ՈՎՓԻՂՈՍԻ ԵՒ Ի ՏԱՆՈՒՏԵՐՈՒԹԵԱՆ ՆԵՐՍԵ[ՀԻ ՇԻՐԱ]
3. ԿԱՅ ԵՒ ԱՇԱՐՈՒՆԵԱՍ ՏԵԱՌՆ ՇԻՆԵՅԱՒ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑ[ԻՍ Ի ԲԱՐԵԻԱՒՍ]ՈՒԹԻՒՆ ԿԱՄՍԱՐԱԿԱՆԱՅ ԵՒ ՄՐԵՆՈՅ ԵՒ ԱՄԵՆ... [ԱՅՆ ԵՐԿՐԻՆ?]

Տես՝ Գ. Յովսէփեան, 173. Կոստանեանց,
 2. Արիշան, Այր. 113—114. Սարգսեան, 194—200. Յ. Վ. Մովսէսեան՝ ԱՐԲ. 1890, 256—258. Մեսրոպ Վրդ. Ազգ. Հանդ. Ժ. 16 (1907), 190. Օրբելի, Xp. Boct. 1913, 132—138, տխտ. VIII, Սորչիգովսկի, Ա. 42—44:
 Արիշան արձանագրութիւնը եւ հետեւաբար շէնքը 613—613էն կը համարի: Սակայն

այն թուականին կը հակառակի յիշատակութիւնը շերակղը, որ 629 է ետք միայն իրաւունք կը ստանար նման յիշատակութեան մը. կը հակառակի նաեւ Գաւիթ Սահառունին, որուն կուրապաղատութիւնը կ'իշխայ 638 — 641: Ուստի արդէն կարապետ Վրդ., ԱՐԲ. 1903, 142 — 143, շինութեան ժամանակը 630 է ետք կը դնէ: Օրբելի եւ Սորչեգովսկիի հետազոտութիւնները կը ստիպեն զմեզ առանց սխալելու վախի թերի թուականը լրացնել այսպէս. « քսան եւ իններ (կամ՝ երեսներ) որդի շերակղը = 639 — 640: Այս թուականին ճշտութեան նպաստաւոր է նաեւ Ալամանի Արձանագրութիւնը:

Ո՞վ էր շինողը Մրենի կաթողիկէին: Վերջիշեալ բոլոր հեղինակները Գաւիթ Սահառունայ կ'ընծայեն: Սոյն կարծեաց հիմ կը հայթայթեն նաեւ հայ պատմագիրներ, Յովհ. Կաթ., ԺԹ, 104, կ'ըսէ. Գաւիթ Սահառունի « ի հրամանէ նորուն (= շերակղը) շինէր եկեղեցին գեղեցկայարմար՝ որ ի քաղաքագեղն Մրեն. — Վարդան, լգ. 62՝ Գաւիթ Սահառունի « շինեաց զկաթողիկէն Մրենոյ »: Աւելի զգոյշ կամ աւորոշ կ'արտայայտուին Գանձակեցի եւ Ս. Անեցի՝ թէ Յ. Կաթողիկոսի ազգեցութեան տակ են: Առաջինը, էջ 30, կը գրէ. « Յաւուրս Գաւիթի Սահառունայ ի վաթսուս եւ երկու թուականին եղև շինուած կաթողիկէին Մրենոյ », իսկ երկրորդը՝ ՈԺԵ. « Շինուած կաթողիկէին Մրենոյ »: Ասոնց համեմատ խմբագրուած է նաեւ ինքնին արձանագրութիւնը: Հոն յառաջ բերուած են շերակղ ու Գաւիթ՝ ոչ իբր շինող, այլ իբր կուուան ժամանակագրութեան: Եկեղեցին շինողը իբր այսպիսի յայտնապէս յիշուած չէ, բայց դիւրին է արձանագրութեանս վրայ յեցած զայն ստուգել: Շինութեան հեղինակը նպատակ դրած է « ի բարեխաւսութիւն Կամսարականաց » Աստուծոյ տաճար կանգնել: Արդ Գաւիթ Սահառունի մը « ի բարեխաւսութիւն Սահառունեաց » պիտի ձեռնարկէր այդպիսի գործի մը, եւ եթէ պարզապէս գործակից էր եւ մասնակից ծախքերուն, այն ատեն եկեղեցին պիտի ծառայէր ի բարեխաւսութիւն նախ Սահառունեաց եւ ապա Կամսարականաց: Ուրեմն շինութեան նպատակը կ'երաշխաւորէ, որ շինողն է Կամսարականաց տոհմն յանձին Ներսէս Կամսարականի: Սորչեգովսկիի զԳաւիթ լռելեայն յիշատակուած կը համարի. նա կ'ամբողջացնէ « ի բարեխաւսութիւն Կամսարականաց եւ Մրենոյ », եւ ամենայն ներկի ին չայստարանայ » որուն ներկայացու-

ցին էր Գաւիթ: Սակայն շատ աւելի բնական է ենթադրել, որ « ամենայն, ին կը յաջորդէր » երկրին թիրախայ », քանի որ Շերակղ մէջ կը կանգնուէր եկեղեցին: Այս հաւանական ամբողջացումէն կը հետեւի, որ Մրենի կաթողիկէն կառուցած է Ներսէս Կամսարական՝ օժանդակութեամբ Մրենի եւ Շերակղ բնակչութեան իբր 639 — 640՝ երբ Արշարունեաց եւ Շիրակայ եպիսկոպոս էր Թէոփիլոս (տ. ՀԱ. 1924, Թիւ 1 — 2):

Մրենի կաթողիկէի մասին ճարտարապետական տեսակէտէ՝ հմտ. Թորամանեան, Հայ ճարտարապետութիւնը Անիի եւ Երուանդակերտի մէջ, Ախուրեան, Գ. (1909), Թիւ 57. Տեկոր, էջ 20 — 25, 46, 88. Սորչեգովսկի, Ա. 182 — 184, Բ. 506:

Սոյն Ներսէսին կ'ընծայէ եւ 630 ին շինուած կը համարի Գր. Յովսէփեան (էջ 173) նաեւ Թալինի միանաւ խաչագմբեթ եկեղեցին՝ Ս. Աստուածածին, բայց թէ ճարտարապետութիւնը եւ թէ արձանագրութիւնը կը ստիպեն զմեզ զայն է. դարու վերջ կառուցուած դնել: Այս մասին վարը:

Ըսի վերը, որ սոյն Ներսէսը կը ճանչնայ նաեւ Անանիա Շերակղացի եւ անոր կեանքէն կը քաղէ իր Ի. հարցման նիւթը. « Ներսէսի Կամսարականի բուն կանգնէր առ ստորոտով լերինն, որում Արսին կոչեն: Եւ մտին երամակը ցուց բազումք »:

Եւ ոչ լեալ ատակ որսորդացն ընթացեալ պատմեցին նմա ի գեաւղն Թալին: Եւ նորա իւրովն եկեալ հանդերձ եղբայրաւքն եւ ազատաւքն եւ մտեալ կոտորէին զերէսն: Եւ եղն կալեալք ի թակարդի հասարակ երէցոն, եւ եղն սպանեալքն նետու շորս մասն եւ զմատաղերէն ոչ կալան, որ եղև ժբ. մասն, եւ եղն մեռեալք ի նիզակէ Յի երէ: Արդ գիտեա թէ ընդ ամենայն քանի՞ լեալ էին: Լուծումն Ի. հարցմանն. եղև ընդ ամենայն երէն ՍՃԿ, (Տէր-Մկրտչեան, անդ, էջ 25, 28):

Թէ հարցմանս Ներսէսը՝ Մրենի շինողն է, կը հետեւի տիտղոսէն, որ է՝ « Տէր Շերակղայ եւ Արշարունեաց », եւ ոչ թէ՝ « Պատրիկ, Ապերեան կը կոչուի « նախն » այսմ Ներսէսի, որով կ'արաքսուի Ներսէս անունով տանուէր մը ընդ մէջ Ե. դարու եւ Մրենի Ներսէսին: Անանիայի հարցումը կը հաղորդէ նաեւ, որ սոյն Ներսէսը ունեցած է եղբայրներ: Արդեօք ասոնց կարգէն էր Բագարանի Սահակ Գեոռհասը,

